

## Թ Է Մ Ո Ռ Ա Յ Ա Յ Յ Զ Ք Ե Զ ...

Քեզ ի՞նչպէս մտնալ,  
 Երկիր իմ անուշ,  
 Երգի մը պէս հին շուրթերու քառած .  
 Քեզ ի՞նչպէս մտնալ,  
 Երազ ոսկեման,  
 Անոծիս լուած կոյսի մը նման :

Քեզ ի՞նչպէս մտնալ,  
 Կարօս արնահամ, բայց ողկոյզ կախարդ,  
 Ծաղիկներդ ամէն կաթիլ են ինկած  
 Երակներէն մեր :  
 Երկիրն իմ որուն մեռելներն անգամ  
 Գեռ չեն խաղաղած,  
 Կեանքի լոյսն իրենց միտս անիծելէն :

Քեզ ի՞նչպէս մտնալ,  
 Կրակէ մանեակ,  
 Սիրտերն օղակոյ բիւր սերունդներու :  
 Լեռներդ մէկ մէկ բողոք սրբազան,  
 Նետուած դէպի վեր,  
 Եւ անոնց զլխուն՝  
 Արցունքն է սառած մեր ասուածներուն :

Երկիրն այն որուն մեակներն անբախտ,  
 Խորն ընդերքներուն անդասաններու,  
 Նետեցին սերմերն հացին ու կեանքին,  
 Տօղելով զանոնք,  
 Քիրտերով արդար, ուղիտերով արեան :

Քեզ ի՞նչպէս մտնալ,  
 Երկիր իմ պայծառ,  
 Ուր մայրեր չնաղ,  
 Օրօրոցներուն վերեւն կամարուած,  
 Լոկ մահուան համար  
 Մեծցուցին երազն իրենց ցոլաբուրմ :

Քեզ ի՞նչպէս մտնալ,  
 ձեզուած մագաղաք,  
 Սլաֆներուն սակ պասմութեան դաժան:  
 Լին արիւններու, ամպերու հրդեհ,  
 Անդունդի եզրին դեռ մինչեւ երէկ,  
 Անպուլ գողացող զերթ բռնունի բոյն:

\* \* \*

Գիւրիս է մտնալ,  
 Գուցէ աշխարհն այն,  
 Ուր պարարտարոս, կ'անին կը մեծման  
 Բարիքներ հազար.  
 Ուր մարդն անաշխատ կրնայ հանապազ  
 Մեղրել հացն իրեն:  
 Ուր երակներէն Եջող արեան հեռ,  
 Խորն անօթներուն կը փայլակէ յար  
 Գինին ոսկեփայլ.  
 Ուր օրերն երգով պարով կը զրնգան,  
 Ոլբելով սիրոյ բազմաթիւ նարոս:

Գիւրիս է մտնալ,  
 Երկիրն երջանիկ ու խաղաղաբաս,  
 Ու լուսնակին դէմ հիւսեց երազն իր  
 Եւ ապրեցուց զայն շուրթին ջուրերու,  
 Դաւեսերուն մարմանդ:

Դժուար է սակայն  
 Մտնալ երկիրն այն,  
 Որուն հեռ քաղցր եւ բաժնել չարաչար,  
 Եւ պաշտպանելու համար զինք յանախ,  
 ձանկերէն օտար,  
 Վէրեր եւ առեր իր վերքի փոխան,  
 Եւ ապուներուն մէջն իր սրբազան  
 Սէրերդ եւ քաղեր դուն Եարան Եարան:

Դժուար վերջապէս  
 Մտնալ երկիրն այն,  
 Երազը որուն, կարմիր նունուճար,

Ու նրազ կախարդ,  
 Հազար մահերու դէմն արժայտուող,  
 Ու պատրոյզն որուն,  
 Հիստուած միսերէն բիւր սերունդներուն,  
 Իդի փոխարէն դարեր դարերով  
 Խմեց միտս արիւն:

\* \* \*

Քեզ ի՞նչպէս մոռնալ,  
 Երկիրն իմ նախնեաց,  
 Որ տառապանէն ու մահէն հազար,  
 Ձերք նոր յարուցեալ,  
 Կեցած ես ահա օրերուն դէմ նոր,  
 Խորն աչքներուդ երազն հիմնաւորց  
 Յեղին մեր անմեռ,  
 Իսկ շրթունքներուդ՝  
 Կեանքի, յաղթութեան,  
 Երզն հրահոսան ու յաւերժափառ:

Ու պատկերին դէմ այս հրաւազան,  
 Յնած երազէն մեր բոցակարան,  
 Կը դողայ հոգիս,  
 Նման հիւանդին  
 Իր մեծ վէրերէն դեռ չապափնած:  
 Ու շրթունքներուս կը թառի նորէն  
 Մաղթանքն հիմնաւորց:  
 — Օրերդ աննուազ ու անճամանդաղ,  
 Երկիր իմ անուշ,  
 Հողերէդ ոսկի, հոսին հէֆեաքին  
 Մեղր՝ կաթ ու գինին:  
 Ու չիյնայ վրադ ոտխներէդ բիւր  
 Այլեւս ոչ մէկ շանք:  
 Բացուին դարբասներդ,  
 Ձոյզ բազուկներու նրման մայրական  
 Հեռու եւ մօտիկ զաւկրներուն փու:

Ե Ղ Ի Վ Ա Ր Գ